

ԹԵԼԵԿՐԱԳՐԻՑԷ

Մարտիկա, 4 օգոստ.
Պու. կիւն գոյերատան 23 վեֆինաթ օլ.
մուշ տուր:
Փուլոն, 4 օգոստ.
Պու. կիւն գոյերատան 4 քիշի վեֆինաթ
իթմիշ տիր:

ԻՆՏԵՐՈՒ

Այսօր տեղի ունեցող թէպտիկի մէս-
քեան խոհանարանի զագեթալարը եւտ-
լերին վառը օլմագ իշին մահէլի
իգամեթլերին լուծֆէն մաթպատ-
մըզա խապէր վիրմէլերի, քեզալիք
հէր քիմին եւտինտէ մագպուզ սէ-
նէտլերիմիզ վարիսէ, եանի գաբան.
տըղմըզ կիւնտէն պերու իտարէ-
միզտէն գաշնիւթէ տահա արմանա
հագգըլարը վարիսէ, անլերի իքմալ
վէ շու վեհհիլէ թէպտիկի տէյն
իթմէք իւզըն, իշարա հիմմէթ իյ-
լէմէլերի, վէ պիր տէթէմտիտի ա-
պանքման արգուսինտէ պուլունան-
լերին, վագթմնտա մաթպատմը-
զա մալիւմաթ իթա պուեուրմարէրի
խասսեթէն իրթար վէ բեհա օլու-
նուր:

ԻԼԱՆԸ ՄԵՍՈՒՄ

Պաշտօնը կէլէն ֆէլաքէթտէն
տօլայը պիղիմ իլէ պէրապէր կէրէք
պիր սիւրիւ պիւրէկեանտան միւ-
րէթթէպ մաթպատմը խաղը միւ-
թըղարը վէ կէրէք իտարէխանէմիզ
քիւլիլէն սէքթէտար օլմուշ օլտու-
ղունա մագպալիւ, պաղը համիլիթ-
մէնտան պէյնիտէ հասպէլ ինսանի-
յէ պիր ինան տէֆթէրի քիւլաւտ օ-

MAISON DEMILLEVILLE

ՏԵՄԻԼՎԻԼ ՄԱՂԱԶԱՍԸ

ՊԵՅՈՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ ՆԻՄԵՐՈ 303

Էօթէտէն պերու մօտա գատըն էլպիսէլերի, վէ
գատըն վէ էրքէքէրէ մախսուս պէեազ չամաշըր վէ
սալիւր նէֆիս մալլէր ճիհէթլիլէ քէսպի չէօհէթ
իթմիշ, վէ ֆէվգ էլաւտէ իթիպար գաղանմը օլան
մէղքիւր մաղազա, պու տէֆա տախի հէր վագթմ-
քի կիպի լիգիտասիւն իթտիկիլիտէն, եանի մէվճուս
օլան իւլէքլի, եուլու վէ եէնի ըէնք վէ սօն մօտա
օլան էնվայի գումաշ, էրքէք վէ գատըն չամաշըրլա-
րը, ֆանէլա, շէմսիէ, էլտիվէն, մէնտիլ, չօրապ,
գըրվաթ վէ տահա սալիւր ղանէթ նէֆիս մալլէրինի
էհվէն ֆիեաթլէ սաթաճաղընտան, իսթէք իտէն
զէվաթըն մէղքիւր մաղազաեա թէչիֆէլերի պիւ
խասսա թաւսիէ օլունուր:

լունաճաղը թարաֆը աճիգանէմիզէ
խապէր վերիմիշ տիր:

Պու պապաէ համիլիթմէնտանը
միւմալիէ հիւմայէ թէչէքքիւրիւմիզի
արզ իթմէքլէ պէրապէր, չօրապ-
ըն իլալէթէն պէեան ու իֆատէ
իտէրիլ քի, թիհարէթէ տէրքէար
օլան պէօլլէ պիր տուրիւնլուգ
արասընտա հիւ պիր քիմսէէ պար-
օլմաւագ վէ տիկէր թարաֆտան պէօլ-
լէ պիր հիւսիսեթլէ ինսանիլէթէր-
վէրանէ հիւքմիւնիւ մուլթալ պը-
րագ մաւագ իշին, վագը օլաճագ հիւմ-
մէթլերին մագպալիւ 6 ճիւտէն ի-
պարէթ օլան ճիւտէն ի-
պարէթ օլան ճիւտէն ի-
պարէթ օլան ճիւտէն ի-

32 զրուշուպիթթէնդիլ, ալթը ճիւտի-
նի պիրիքտէ օլարագ եալընը 2 պէ-
եազ մէճիտիլէ ֆիլաթը իլէ պիղէ
մուլթէնէթ իթմէք իսթէեէն ղէվա-
թա իթա իտէեէնի պիր, Մէմուլ
իտէրիլ քի շու վէհհիլէ հէմ հէրքէ-
սին արգիւլի խալիսանէսին թագալի
իթմիշ, վէ հէմ տախի ճիւտէնէ պիր
իտէնլէթ վիրմիշ վէ հէմ տախի պու-
տուրէթի աւտէթա պիր մուլթէնէթ
մագպալիւ գապուլ իլլէմիշ օլու-
րուգ:

Թ. ԹՕԼԱՅԵԱՆ

Ս Ա Ր Ր Ա Ֆ Ի Յ Է

ԷՎՐՈՑԱ ՊՐՈԿԱՆԱԸ		ՀԱՆՔԱՆ (ՊՐՈԿԱՆԱԸ)	
Լօնտրա 4 օգոստոս	100-3/4	Էսթիլ (Գ. Բ.) յուլիս 23 ագ. 24	8-30
Ինկիլիզ գոնաթիտի	8-	» յուլիս 24 ապրիլ 24	8-30
Էսթիլ ու մուլի ալթար	8-	» » էն Երեւան	8-31
» » գաբանտը	8-	» » էն ալաղը	8-29 1/2
65 իսթիգրաղը	10-1/4	» » սաաթ 5 տէ	8-30
69 »	9-1/4	63 իսթիգ. (Մուլթոն) 6 1/2 ֆ.	54-
71 »	65-3/4	65 » (Մուլթոն) 6 1/2 ֆ.	51-
72 » (Պոնտիլ Թրէգոր)	17-1/8	69 » (Բիւնար) 1 1/2 ֆ.	46-
73 »	8-1/8	72 » (Պոնտիլ Թրէգոր) 16-3/4	
Օմանը պանգաթը	14-	73 » (Բիւնար) 6 1/2 ֆ.	40-1/2
Բուսիս իսթիգրաղը 1873	90-3/4	Բուսիս իսթիգրաղը	43-1/2
Մըսըր իսթիգ. պիրէշիշ	59-1/4	Բաթոր ղուրուշ	-
» իսթիգրաղը (չըմէնտը)	82-1/2	Հէվալէսիզ	15-
Տէվէթիլ Ալլէնիս 77 իսթիգ.	77-3/4	Ագգէ ֆայիլի	7-
Տարա սանիէ	58-1/4		
Մըսըր Բօլիս իսթիգրաղը	81-1/4		
Մաճարիսթան էսթիլ	191-1/4		
Գամպի Բարիլ	25-35		
Բարիլ 4 օգոստոս		ԱԳՍԻՍԻԱՐ ՖԻՅԱԿԸ	
Ֆրանսը ֆոնտոսու 3 1/2	107-5 1/2	Գրէտի Ժէնէրալ	6 1/2 6-32
» » 4 1/2	77-9 1/2	Սոսիէթի Ժէնէրալ	6 1/2 3-29
Էսթիլ ու մուլթի ալթար	8-	Խաթանալ պանգաթը	5-26
» » գաբանտը	8-2 1/2	Սոսիէթի Օլման	3-26
65 իսթիգրաղը	51-	Թրամիլայ 5 1/2 (Գ. Բ.)	292-1 1/2
69 »	45-	Լալիթիս (մուտէն)	83-
73 »	41-		
Բուսիս իսթիգրաղը թագալի	43-75	ԱԳՃԵԼԵՐԻՆ ԲԻՅԱՅԱՆ	
Օմանը պանգաթը	596-25	Օմանը Լըրուշ 100 լըրուշա	Ղ. Բ.
Գրէտի Լիսթ	548-75	Ինկիլիզ լըրալը	110-6
Բուսիս ֆոնտոսու 5 1/2 (1877)		Ֆրանսը ալթուրու	87-28
Բուսիս իսթիգրաղը	96-	Բօլ	90-8
Իսթիլ ֆոնտոսու	95-	Գրիմից ալթուրու	51-15
Մըսըր իսթիգ. պիրէշիշ	296-25	Պէլազ մէճիտիլ	108-9
Խաթանա իսթիգ. իսթիգ.	59-78	Մէթալիք	100-
Գամպի Լօնտրա իւզէրին	25-16	Պէշիք	102-20
Բարիլ (Պուլլար) 4 օգոստոս		Պաղը	103-
Ֆրանսը ֆոնտոսու 5 1/2		Պաղը	800-
Էսթիլ ու մուլթի		Գարպիս գալիսի գաբիք	900-
Վիլենա 4 օգոստոս		ԳԱՅՄԵՆԻՆ ԲԻՅԱՅԱՆ	
Լօնտրա իւզէրին գամպի 121-65		Էն Երեւան	3000-
Բուսիս իսթիգրաղը թագալի 20-70		Էն ալաղը	2800-
		Սաաթ 5 տէ	2800-

Պաշտօնը կէլէն ֆէլաքէթտէն
տօլայը պիղիմ իլէ պէրապէր կէրէք
պիր սիւրիւ պիւրէկեանտան միւ-
րէթթէպ մաթպատմը խաղը միւ-
թըղարը վէ կէրէք իտարէխանէմիզ
քիւլիլէն սէքթէտար օլմուշ օլտու-
ղունա մագպալիւ, պաղը համիլիթ-
մէնտան պէյնիտէ հասպէլ ինսանի-
յէ պիր ինան տէֆթէրի քիւլաւտ օ-

լունաճաղը թարաֆը աճիգանէմիզէ
խապէր վերիմիշ տիր:

32 զրուշուպիթթէնդիլ, ալթը ճիւտի-
նի պիրիքտէ օլարագ եալընը 2 պէ-
եազ մէճիտիլէ ֆիլաթը իլէ պիղէ
մուլթէնէթ իթմէք իսթէեէն ղէվա-
թա իթա իտէեէնի պիր, Մէմուլ
իտէրիլ քի շու վէհհիլէ հէմ հէրքէ-
սին արգիւլի խալիսանէսին թագալի
իթմիշ, վէ հէմ տախի ճիւտէնէ պիր
իտէնլէթ վիրմիշ վէ հէմ տախի պու-
տուրէթի աւտէթա պիր մուլթէնէթ
մագպալիւ գապուլ իլլէմիշ օլու-
րուգ:

Թ. ԹՕԼԱՅԵԱՆ

Պաշտօնը կէլէն ֆէլաքէթտէն
տօլայը պիղիմ իլէ պէրապէր կէրէք
պիր սիւրիւ պիւրէկեանտան միւ-
րէթթէպ մաթպատմը խաղը միւ-
թըղարը վէ կէրէք իտարէխանէմիզ
քիւլիլէն սէքթէտար օլմուշ օլտու-
ղունա մագպալիւ, պաղը համիլիթ-
մէնտան պէյնիտէ հասպէլ ինսանի-
յէ պիր ինան տէֆթէրի քիւլաւտ օ-

լունաճաղը թարաֆը աճիգանէմիզէ
խապէր վերիմիշ տիր:

32 զրուշուպիթթէնդիլ, ալթը ճիւտի-
նի պիրիքտէ օլարագ եալընը 2 պէ-
եազ մէճիտիլէ ֆիլաթը իլէ պիղէ
մուլթէնէթ իթմէք իսթէեէն ղէվա-
թա իթա իտէեէնի պիր, Մէմուլ
իտէրիլ քի շու վէհհիլէ հէմ հէրքէ-
սին արգիւլի խալիսանէսին թագալի
իթմիշ, վէ հէմ տախի ճիւտէնէ պիր
իտէնլէթ վիրմիշ վէ հէմ տախի պու-
տուրէթի աւտէթա պիր մուլթէնէթ
մագպալիւ գապուլ իլլէմիշ օլու-
րուգ:

Թ. ԹՕԼԱՅԵԱՆ